

երկուքն ալ Ագահութիւն և Շաղութեռութիւն . օրոնք կեցած կը դիտեն կը նային թէ ինչ բանեք ձեռք կը ձգեն մարդիկ բաղդին շնորհիւը . ետքեն իրենք ալ կը սկսին անոնց շողոքորթել , սէր ու ինամք ցուցընել վրանին , ու փափաք մը յարկակից և բնակակից ըլլալու . կենաց քաղցրութիւն ու մշտնջենաւոր վայելք կը խոստանան : Եւ թէ որ մէկը անոնց սուտ խօսքերէն խաբուի , ու ինքզինքը հեշտութեանց ու վայելից տայ , առջի բերան կը կարծէ թէ երջանկութեան հասած ըլլայ . չգիտեր թէ վայելք ըսածդ անցաւոր և անէակ բերկութիւն մըն է : Ի՞այց երբոր իր թմրութիւնը անցնի , կը տեսնէ որ հաշոյք կարծուածը վիշտը են ու նախատինք . բաղդին տուածը շուայլէ ու վատնէ , և այս կանանց բռնութենէն չուզենայ խալըսիլ , հարկ կ'ըլլայ որ ինչուան ապօրինաւոր ձամբաներ բռնէ զիրենք հաճելու համար , ստերդմունի և սեղանակապտութիւն ընել : Եւ երբոր այս ամէն ախտերը համարձակ կատարէ , Զիզի կիմ Աղալաւ ըսուածը այն ատեն վրայ կը հասնի : Եւ ահաւասիկ կը տեսնէք այս պատկերին մէջ որ կանանցմէ քիչ մը ետքը նեղ ու խաւար-

չտին բանաւ մը կայ . Հոն կեցած է Ապաշաւը , քովն ալ Տրամութիւնը՝ զլուխը ինչուան ծնկան վրայ խոնարհած , և Ցաւը՝ որ մազերը կը փետտէ , քիչ մ'ալ անդին Ոլյը , և անոր եղթայրը Յուսահարութիւն , մերկ , տակ և անկերպարան : Հոն այն դահիճներուն ձեռքը պիտի մասնոււին օրոնք որ իրենց հաշոյիցը ետևէն կ'ըլլան . Հոն պիտի տուժեն մշտնջենաւոր տանջանքով : Ինկէ ալուրիշբանտի մը մէջ կ'իյնան , Թջուտաւթեան արգելանը . ուր բոլոր իրենց կեանքը պիտի անցընեն , թէ որ պատահմամք Ուղղութիւնը իրենց չհանդիպի : Ի՞յս բաղդին որ ունենան , զիրենք այն խիստ գերութենէն կ'ազատէ , և անոնց նոր յօժարութիւններ և նոր կարծիք թելադրելով՝ առջենին երկու ձամբայ կը ցուցընէ , որոնց մէկը ձշմարիտ ուղղութեան կ'առաջնորդէ , մէկայն ալ ստոյն : Ուէ որ ձշմարտին հետևին , երջանիկ են . վասն զի ձամբուն գժուարութիւններն ու նեղութիւնները զիրենք չյուսահատցըներ , և խաղաղ կեանքով մը մնացած օրերնին կ'անցընեն , :

(ՊԻՑԻ ՀԱՐՈՒՆԱԿՈՒ)

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Պասա լեռն ու Պենեն գետը :

Գեղորէք , գետք ՚ի հովիտս ինձ բաղցրասցին վըտակահոսք ,
Ծղիսոխով ջուրց սիրեցից և ըգմայրիս՝ անփառունակ :
Ո՞շ , ուր դաշտք և ըլլակեր և Տայիգետ գեղապարեալ
ի կուսից լակոնուչեաց , ու ՚ի հովասուն ծործորս Հեմեայ
Ո՞վ տարցի զիս և ոստովք պաշտպանեսցէ մեծ հովանեաւ :

Այսպէս կ'երգէր Ա իրգիլիոս՝ յիշելով թէ եսաղիսիյ , Լ ակոնիոյ ու թմրակիոյ գեղեցկատեսիլ ու զուարձալի հովիտներն ու դաշտէրը : Եւ իրաւցընէ այն տեղուանքը՝ զորոնք բնութիւնը մասնաւ

* Ալբակ . Մշակ . Գիրք Բ . 488-492 (թարգմանութիւն Բագրատունոյն) :

ուր ինամքով մը զարդարեր էր , զիցաբանական առասպելներով ու յոյն քերթողաց աշխոյժ նկարագիրներովն ու գովաբանութեամք այնպիսի համբաւ մը ունեցան՝ որ անուննին միայն ընթերցողաց միտքը զուարձալի ու ախորժ զգացմամք ու երևակայութեամք կը լեցունէ : Ի սոնց մէջ ալ ամենին անուանին է

Տեմպէ հովիտը թաւսաղիսյ մէջ . այն պէս գեղեցիկ ու զուարձալի ու մինչև քերթողաց զամենայն զով և գեղեցիկ հովիաս կոչել Տեմպէ յանուն սորա . . . , կ'ըսէ ծանօթաբանելով մեր արդի մեծ քերթող թարգմանից :

Ասա լեռը Յունաստանի այն կողմը կ'իյնայ , որ հին ատենը թաւսաղիա կը կոչուէր : Ինանաստեղծները կ'առասպե-

Որ եղին երիցը գուն կանգնել զԱսա ՚ի Պելիոն ,

Եւ յՈսա զանտառախիտըն թաւալել զՈկմպոս .

Երիցս անդ Հայր շանթառաք զկարկառակոյտ հոսեաց լերինս " :

Հյամարդիկը , ըստ առասպելաց , Ասա լեռան վրայ դրած են եղեր իրենց բնակութիւնը :

Ասան Ողիմալոսի հետ ատենօք կից միացած էր , բայց Հերակղէս փրցուց բաժնեց զանոնք , ու մէջերնին անջրաբետ զրաւ Տեմպէ հովիտը : Վայ երկու լեռներու բաժնուելուն վրայ այսօրուան օրս տարակոյս չմնար , ու բնաբանուիր կը ցուցընէ՝ որ առասպելին Հերակղէս ըսածը՝ այն սաստիկ երկրաշարժն է որ Վրիստոսէ 1900 տարի առաջ հանդիպեցաւ : Ասա լեռան մէջ մոխրագոյն կապոյտ մարմարիոնի հանք կայ , որուն թէպէտ տեսակը հասարակ է , բայց վրայի երակները խիստ ազնիւ :

Հիմակուան Վմակեղագիա քաղաքը , որ Ասսայի ոտքին վրայ շնած է , կ'երեայ թէ հին ատենուան Վթրակիա ըսածը պիտի ըլլայ , զոր թէսաղացւոց Վթրակթագաւորը շինած էր : Վայ քաղաքս ատենօք այնչափ երեւելի եղած էր , որ շատ անգամ զրոց մէջ կը տեմնեմք որ նախնիք զթէսաղացիս Վթրակացիս կոչեր են : Խակ հիմա 800 տուն միայն մնացեր է . ասոնց տեսքը՝ մէկհատիկ նկարելու բան է , կ'ըսէ Հոլլընտ : Ծներուն չըս կողմը կաղամախ , ձիթենի ու նոճի տնկած է , որոնք որթոց բարունակներուն հետ խառնուելով՝ կարմիր կարմիր ողկոյզները վրանին ուկեհատ կը ցոլան . իսկ լեռան բարձր գտախները , որ դէպ ՚ի հարաւ կ'երկննան՝ թէզօշի

լաբանէին թէ Հսկաները կամ Տիաանեանք աստուածոց հետ պատերազմելու համար Ասսա լեռը Պեղիսն լեռան վրայ , ու Ողիմալոս լեռն ալ Ասսային վրայ շալկեցին դրին . բայց Դիսոս , կամ Շրամազդ՝ իր կայծակներովը զիրենք սարսափեցուց ու Ծնջեց կ'ըսէին : Վայ պէս դարձեալ Ա իրգիլոս .

սեաստուեր անտառներով կը ծածկուին : Վմակեղագիոյ բնակիչները գրեթէ բոլոր յոյն են . և թէպէտ քիչուոր , ու բնակած տեղերնին ալ գրեթէ անծանօթալ մնացած , ՚ի վերայ այսր ամենայնի , Հոլլընտին խօսքին նայելով խիստ յաջող վաճառականութիւն ունին , ու աշխարհքիս մեծ մասը առեւտուրի համար քաղած են , ու Խատանդնուազուոյ , Օմիւռնիոյ , ու Խարոպիոյ ուրիշ քաղաքաց վաճառականացը հետն ալ ընկերակցութիւն կ'ընեն , մասնաւորապէս Պերմանիոյ հետ : Վայ առեւտրոցն հիմը՝ մանած ու գունաւորած բամբակն է , որն որ երկրին զլիաւոր ձարտարութիւնն է : Կ'ըսէն թէ Վմակեղագիոյէն տարին 3000 հակ՝ բամբակ գուրս կ'ելլայ , որ գրեթէ բոլոր Պերմանիա կ'երթայ : Վմակեղագիոյ բնակիչները մասնաւոր գովեստի արժանի են իրենց աղնուասիրտ ու քաղաքավար կերպին , և ուսումնասիրութեանը համար . պզտի գպրոցներէն զատ՝ մեծ վարժարանմ'ալ ունին՝ շատ ծաղկած : Վախանձելի քաղաք , ու գեղեցիկ օրինակ ու անդրադառնալու դաս մը մեր ազգին համար :

Հիմկու Վալիմթրիա կմ Վալամիրիա գետընախնեաց բազմահոչակ Պիենէոսն է , որ Պինդոս լեռնէն կ'իջնայ ու Վալաքոսի վտակին հետ կը խառնուի . մօտ ան տեղուանքը ուր հին ատեն Խրգինին կը բվիէր : Վայ գետը դէպ

1 ՏՀ. ՏԷՆ+. ամէն մէկ հակը 250 լիորէ կը կըռէ :

՚ի արեւելք կը վազէ , ու Ուեսազնի կոյ կամ Ուեանիկի ծոցը կը թափի : Այսպատմեն թէ խիստ հին ատենները Պիենէնը Ուեսազլոյ դաշտերը կ'ողոզէր քանի որ վերի յիշած երկրաշարժովը Ողիմպոս ու Ոսսա իրարմէ չէին բաժնուած , ու Տեմակէի ձորը գեռ չկար : Ի՞ս գետիս եղելքը ատենօք դաբնիի ծառերով պսակած էր . գետին տեսպն ալ սքանչելի է , ու հնութեան յիշատակներովը խառնուած՝ հելենասիրին ու հնագիտին սիրտը կը յափշտակէ . ջուրը այնպէս մաքուր ու թափանցիկ՝ որ յատակին խիճերը՝ կրնաս համրել . բոլոր ափունքը փափուկ ու դալար կանաչուի մը պատած է , գոյնզգոյն ու քաղցրահոտ ծաղկըներով խառնուած , ու անհամար թուզուններ գետեղեր բարձր ծառերէն ճոռուողելով , տեղւոյն անոյշ լրութեանը մէջ գետին մեղմասահ խոխոջանացը հետ սքանչելիներդաշնակութիւն մը կը կազմեն : Ո իրգիլոսի մը պէս փափուկ քնարին կ'իջնայ այս դրախտանման հովիտն ու իրեն գետն երգելը կ'ըսէ բանասէր մը : Ուստի պէտք չէ զարմանալ որ Հունաց պէս զգայուն ու հայրենասէր ազգ մը ինչպէս կը խենդենար Տեմակէի ու Պիենէնի ցանկալի անուններն որ լսելու ըլլար : Տեմակէի հովիտը իրեն համար աշխարհիս գեղեցկագոյն ու ամենէն աւելի զուարձալի տեղն էր , ու բնաւ դժուարը չէր գար երբ իր բանաստեղծներէն կը լսէր թէ նոյն իսկ աստուածները երկնից վայելմունքներէն կերպով մը յափրացած՝ Տեմակէի հովիտը կ'իջնային որ քիչ մը սրտերնին բացուի :

Ուակայն թէ որ արդի Ճանապարհորդաց տուած նկարագրութեանը նայելու ըլլանք՝ պիտի լսենք թէ խիստ հաւանական է որ այս բանաստեղծներէն և ոչ մէկը այս հովիտս տեսած կամ ականատես ստոյգ նկարագրութիւն մը ըրած ըլլայ . ինչու որ բուն Տեմակէ ըսածը Ոսսա ու Ողիմպոս լերանց մէջի կիրճը կամ անցքն է . զոր Վլարք անգղիացին այսպէս կը ստորագրէ . “ Պիենէնը

ծայրէ ծայր բոլոր ձորը բռնած է , ու հազիւ նեղկակ Ճամբայ մը կայ որ գետին թումբին վրայ շինուած է . աս Ճամբուս յատակը շատ տեղ Վայրակեան մարմնի կտորներով պատած է . շատ տեղ ալ ժայռերը փորած է , ու մէջէն անցուցած ու բարձրէն գէպէ՛ի վար Պիենէնի վրայ կը նայի : Ո յս տեղերուս տեսքը փառաւորէ ու վսեմ . զահաւանդները՝ այնպէս ուղղածե մերկ ապառաժներ են , որ չես կրնար եղելքը կեցած գէպէ՛ի վարնայիլ առանց գլուխդ դառնալու : Ո յս ժայռերուն զցները այնչափ գեղեցիկ են ու բազմատեսակ՝ որ պատկերհանութիւնը միայն կրնայ զանոնք նկարագրել : Ի՞սոնց վերջի ծայրերուն վրայ հին բերդի մը մնացորդները տեսանք , որ ատեն մը կրճին պատնէն էր , և որուն պատերը՝ որ զարմանալի յանդգնութեամբ մը այս գահավեժներուն մէջ շինուած են՝ կարծես Ճամբուն կ'իշխէին : Ո յս ապառաժները այնպէս սեպ՝ են ու դժուարելանելի ու կիրճն ալ անանկ նեղ՝ որ ելծէ այն բերդը տաքի վրայ ըլլայ ու լաւ մը ամրացած՝ ոչ երբեք կրնայ թշնամին Ճարմ մը գտնալներս անցնելու համար . . . Ուրիշ առասպեկլմը կ'ըսէ թէ այս կիրճը բացաւ Կեատոնն իր երեքժանաւոն մէկ հարուածովը , որպէս զի Պիենէնի ջրերը Ողիմպոսի ու Ոսսայի մէջէն վազեն երժան ու դաշտորէքը չողոզեն : Ի՞ս ալ գարձեալ նոյն մեր յիշած երկրաշարժն է , ուրիշ կերպավլ մը հագցուցած : Ո յս կրճիս զիւր ու տափարակ տեղուանքը կազմիի պզտի անտառներով ու թաւաթփով ծածկած է : Կակ գետին եղելքը , ինչպէս վերն ալ յիշեցինք , սքանչելի մարդ մը պատած է . ինչուան նաև ծառերալ կան որոնց Ճիւղերը գետին մէկ եղելքէն ինչուան մէկալը կ'անցնին : Ո յս ծառերուն վրայ պատած բաղեղը՝ կը յիշեցընէ Կղիանսոփ գեղեցիկ նկարագրութիւնը , որ նախնեաց մէջ ամենէն աւելի Տեմակէի Ճիւղ նկարագրութիւնը տուողն է :

1 ՏՀ . Ուշ-բառ : 3 ՏՀ . Սահման :

2 ՏՀ . Սարդ :